



Ա Ր Ա Բ Ա Ս

ԹԻՒ Բ. — ԵՐԶԱԿ. Բ.Բ. — ՏՈՐԻ Բ. 28.

ՍՈՐԻ Բ. Ա.Ն.27:

Անձնական մասնակիութեան վեհական մասն մասն խանքար
ու ուժագու վայրի զեւ պատճեան ու շաբաթ ու սահման ու պատճեան
մասն մասն ու ուժագու ու պատճեան ու շաբաթ ու սահման ու պատճեան
ինչպէս որ արեւի ծառագայթը, երբ որ անձրեւի ամսղերի
վերայ կրնկնի, իբրեւ պայծառ աղեցն տեսակ տեսակ դժիների
կրաժանուի, այնպէս եւս Յիսուսի Քրիստոսի ամենամեծ եւ¹
ամենագլխաւոր պատուիրանը երեք մեծ կտօրների կրաժան
փ. սրոնց մէջ կպարունակուին մարդկային ամենայն վերա-
բերութիւնները: «Դաս պիտի սէրեւ + + Տէրէ՛ + + Աստուածու ան-
հայն սրբութիւն, անշնայն անյութիւն և անշնայն հոգութիւն: Միւսն ևս սորան
նման է, ուստի պիտի սէրեւ + + ընկէքդ և անյութ ուեւ: Այսպէս կասէ-
այն պատուիրանը, որն իբրեւ էրկնային արդարութեան սրբական
ծառագայթ ծառեցաւ այս սխալանքներով լի եւ մութով պա-
տաճ աշխարհիս վերայ: Այս պատուիրանին մէջ կպահպանէ
մարդկութիւնն իւր առ ամենեցուն չայլին ունեցած որդիական
մաքուր եւ անարատ զգացմունքի ու մանուկի պարզ սրտի
երջանկացնող ու զգութիւնը, միեւնոյն ժամանակ այս պա-
տուիրանի մէջ կդանեն մարդիկ միմեանց մէջ իրենց խկական
նշանակութիւնն իբրեւ եղբայրներ մի առտուածային ընտանիքի
սպա երկրիս վերայ:

Բայց երբ որ կասուի թէ քո ընկերիդ պիտի սիրես այնպէս,
ինչպէս ինքդ քեզ կսիրես, այս խօսքով ոչ միայն ամենայայտնի ու

շատ որոշ կերպով մեր առաջին կդնուին մեր քոլոր պարտականութիւնները, որ ունինք ու պիտի կատարենք դէսլի ուրիշները, այլեւ միանգամայն այն ամենայն պարտականութիւնները, որ ունինք դէսլ ձեզ անձը: Իմ ընկերիս պիտի պատուեմ, յարգեմ եւ նորան օգնեմ իսկ այնպէս, ինչպէս որ ինքս ինձ պիտի պատուեմ իբրեւ ուրիշների հետ հաւասար իրաւունք ունեցող Աստուծոյ մի զաւակ, եւ նոյնպէս ինձ եւս իսկ այնպէս պատուեմ, ինչպէս որ չնչ նման մարդկան ան ձիւուն, ոչ աւելի եւ ոչ պակաս: Ահա չափի ու սահմանի մէջ պիտի լինի մի քրիստոնէի իւր անձը չառելը, կամ թէ սիրելը:

Մենք կնկատենք մի օրէնք, թէ արտաքին աշխարհի եւ թէ մեր մարդկային բնութեան կեանքի մէջ, որ ամենայն առէլին ու պակասը չարէն է: Այնպէս եւս բարոյապէս քարին, որչափ եւս գործով ինքն իրան յայտնի պիտի անէ մարդկան կեանքին մէջ, բայց եւ այնպէս այն որոշ սահմանների մէջ պիտի շարժի, որ իրեն դրած է ի յաւիտենից սուրբ Աստուծոյ ձեռը: Ինքն իրան տւելի սիրելը անյնառիլունին կդառնայ, որ ուղղակի հակառակն է ամենայն ընկերութեան եւ մեր սրտին մէջ Ձկ նման մարդու սիրելու եւս, կամ չպատուեն իրեն յապունի պատկանած այն պարագաներն ու իրաւունքներն արհանդարնեւ կլինի, որ մենք այս երկրիս վերայ կտարելու եւ գործ գնելու կոչուած ենք: Այս հիման վերայ գերագոյն օրէնքը ճիշդ կորոշէ այս վերաբերութիւնների ու պարտականութիւնների շրջանն ու սահմանը՝ որից մեր ոոր իրելք գուրս պիտի չգնենք, բայց եւ կատարելու կողմանէ եւս յետ պիտի չմնանք: « ինչ որ կամենումես, որ ուրիշները քեզ անեն, դու եւս նոցանոյն արած ։ ։ ։ եւ ինչպէս որ ճիշդ կչետեւի այս խօսքէն թէ ինչ որ մարդիկ իրաւացի արդար կերպով քեզնէ պահանջել կարող են, նոյնը դու եւս իրաւունք ունիս նոցանէ պահանջելու քեզ համար: Գերագոյն իշխանը որպէս եւ ամենայետին աղքատը, թէ եւ նոցա արտաքին դրութիւնն ուրիշէ ու խիստ տարբեր, վերաբերութեամբ միմեանց, — իբրեւ մարդիկ դարձեալ հաւասար են մէկ մէկու, երկուսի խղճմտանքըն եւս միեւնոյն լեզուն ունի. առաքինութիւնն ու մեղքը երկուսի համար եւս նոյն արժէքն ու նշանակութիւնն ունի.

մահնու դաշտաստիանն առանց զանազանութեան ամենքին լիերած եւսկգայք դաշտանու աջակա մասած մունքի մէջ գլխաւորապէն պիտի խօսինք մէջ քրիստոնեայ մարդը լինչղէս ու ինչ չափավ իւր անձը պիտի պիտի ու չափէս սորտա համար ամէն բանէ յառաջ այս հարցման պիտի պատասխաննենք մէջ մի քրիստոնէի իւր անձը պատուելը օիրելը կամ չամելը ու ուրունէական առաքինութիւնն արգեօք Քրիստոս իւր կեանքի մէջ ցոյց տուեց արդ դեօք գործակարեւորութիւնը մեզ օրինակ թողնելու կերպով ինչպէս որ իւր աստուած սիրութեան եւ ընկերութիւնութեան կողմանէ արաւ չաղին թէ մի մարդ իրաւացի կանկած ունենայ թէ նա ինչ որ ուրիշներէ կողահանջէր իրեն համար պէտքառ հարկաւոր չհամարեց ։

Աւետարանիջների կենսագրութիւններին մէջ Քրիստոս ամենայն տեղ իրքեւ մարդի որդի կերեւի որ մեր մարդկային բնութեան անմեղ պահ հանջմունքը նոյն կերպով ունէր ինչպէս որ մենք եւ որ մարդկային արժանաւ որութիւնը կատարելագործելու համար նոյն միջոցները պիտի գործ ածէր ուզ մի տեղ ասուած չէ որ նա ինքն իւր պատիւը չէր ճանաչեր եւ որովհետեւ իւր միակ բարձր ու միակ սուրբ պաշտօնով միշտ ժողովրդի հետ եւ մէջը կդանուէր ու կընակէր պատահած ժամանակից կլինէր ճաշերի եւ նման հանդէսներին երբ որ հրաւիրուած կլինէր եւ ուրիշներին եւս այդպիսի բարների մեջ գննուելու համար չէր մեղադրեր չէր յանդիմաներ Անք կտեսնենք որ նա ամենայն տեղ քաղաքական հանգամանքի մէջ իրեն ունեցած իրաւունքներէն քանիցս իրեն պահեց ու հեռացաւ որ նա մի կատաղի զինուորի վատ վարմունքին դէմ իւր անձը պաշտպանեց ասելով ։ Եթէ վատ խօսեցայ ասա որ վատ խօսեցար իսկ եթէ ճշմարիտը ասացի ինչու ձեռք կվերցնես վերաս կտեսնենք որ նա իւր անմեղութիւնն զգալով սուստ մեղադրութիւններին զրագարտութիւններին պատասխան տալը արժան չհամարեց որ իւր գործի լաւութիւնը համար աւելի ճարտար խօսելու տեղ էր Այս եւ քանի

քանի՞ու թիշտեղեր ու գիտուածներ Փրկչի կեանքի մէջ բաւական կապացուցանեն, թէ ինչպէս հարկաւոր կհամարէր նա չթողնել որ իւր անձը անարժան կերպով ստորացնեն, կամ պնպատութեան հասցնեն իրեն Առանց պարզ ճանաչումն ունենալու ընդհանուր մարդկային արժանաւորութեան վերայ, որ մի աստուածային պարգևնէ, երբէք մարդկան ճշմարիտ Փրկչի չէր գարենարանայց երբար հասաւ ժամանակը առար անձի պահպանութեանը մասին ունեցած պարտականութեանը դէմ մի աւելի բարձր պարտականութիւն բոլորովին հակառակ կերպով գիմացն ելաւ, առանց սիրով կոտրելու հնագունդեցաւ խոնարհեցաւ նա աստուածային անօրէնութեանը առաջին Մի բոսէ, եւ միայն մի բոսէ կեանքի քաղցրութեանը եւը յաժարելու, մի հերու լուսունելու ցոյց առաջ էր առաջի առաջի այս գիտակը իսկայն վերաբերեց, ոչ թէ իմ հայպահութեամբ կամքը ինի աւայս լոսոքով քաջասրտութեամբ որոշեց, վճռեց նա իւր մշջիւր երկնաւոր չօրն հնազանդելու համար եւ իւր եզրային երկնաւոր չօրն հնազանդելու ընտանիք անձը մշջիւր մշջիւր անձը յօժարակամ ուրիշներին համար գնելէն յետոյ իւր կատարել նշանակութիւնը դժուարոյն իմաստանեցդ խօսքը թէ Սիրէ քարնկերդ քուանձիւր պէս ու Վասնչղի այդպիսի անձնագործ համար իւր անձը նուիրելու նա իւր անձը բոլորովին մէջ անդ գրեց, որ կատարել մի մարդկային ամին ավելմ գործ Սիայնի իւր անձը յօժարակամ ուրիշներին համար գնելէն յետոյ իւր կատարել նշանակութիւնը դժուարոյն կերագոյն իմաստանեցդ խօսքը թէ Սիրէ քարնկերդ քուանձիւր պէս ու Վասնչղի այդպիսի անձնագործ համար իւր անձը նուիրելու նա իւր անձը բոլորովին մէջ անդ գրեց, որ կատարել է եւ այս կերպով երկնքի մասքը ժամանակ ելաւուց ոյն աջ Սշխարհի Փրկչին արժանի կեանքի, աշխարհիս Փրկչին արժանի մատին գլուխութեամբ բանը անձննութաց մէրն է, որ կտեսնեան անուբանալի կերպով ամենայն մարդ նա ոչ ոքի իւր սիրոյն անարժան չէր համարել, ոչ հրէ ային, ոչ հեթանոսին, ոչ արդարին եւ ոչ մեղասորին, եւ միանգամայն իւր անձն եւս չէր ասուի, վասնղի ինքն իրանկանաչէր որ մարդէ մարդ կամ մէջը եղբայր է եղբայրների մէջ Այս կազմանէ եւս մեզ օրինակ տուեցաւ որ մինք հետեւ ինք իրեն ու երթանք իւր քանձ ճանապարհով

Աւայլրաւի մի մարդի համարունքը քրիստոնեայէ, իւր անձը չառելը, պատուելը, բարեկարգ կերպով ոիրելը քրիստոնեական ընկերութենէ պակաս մի սուրբ կարիք չէ կատարեալ եւ երջանիկ վիճելու համար, Խոկը որ նայես, Երկուսն եւս ինչ են, եթէ ոչ միմեանց նոյն եւ նման բան միայն զանազանութիւնն այն է, որ մի տեղ Աստուծոյ մեզ պատուիրած չափով կորիւնք մեր անձը, իսկ միւսուեկը մերը նկերը, մեղ նման մարդը մեր անձն է, կամ մեր անձին ման սիրելու քնիկերը, Մինք առանց միւսին է կարող լինել, Չեմ կարող ես ուրիշներին ճշմարիտ սիրով սիրել առառ պատուել եւ իմ յանուկի մարդկային արժանաւորութիւնը նոյն միջոցին բանի տեղ չգնել ու ոտի տակ առնել, եւ չեմ կարող ինքու ինձ եւս պատուել, երբ որ իմ ընկերիս կատեմ ու կնեղեմ: «Պատուիրանի գիտաւոր բանը, խիտկան միտքն, ինչպէս մը սրբազն Պօղոս առաքեալը շատ գեղեցիկ կերպով կասէայն աշքն է, որ մաքուր սրտէ, բարի խղճմանքէն անկեղծ հաւաքարէ, Միայն մի մաքուր ու կայ մարդին սրտին համար, որ իւր մէջը իւր անձը կօքնէ, իրմէ գուրս ամենայն բանը ուր կարող է հասնել ինչպէս որ միայն մի արեգակ կայ մեր մալքարիների գերդաստանի մէջ, որ իւր ճարագայթները իւր ըուլողաւայիների միեւայ կամ թէ ամենահեռացն գտնուողներին, եւս որ միեւնոյն ժամանակ ինքն իրեն եւս արեւի պայծառ լուսով կլունակորէ այս լուսը Սրդարեկ ամեն մի մարդին վիճակուած չէ, որ Քրիստոսի մեր Տիրոջ նման իւր սիրոյ հաւաքարմքը միւնք վործով ու գործով իւր կետնքը զոհելով ցոյց տայ, խիստ չատերը մեր մէջն այն գրութեանը չեն գար, այն հանգամանքների մէջ գոտուելու չեն, որ ճշմարդութեանը մի հրապարակական վիճայութիւն տաշ լու տարագութիւններու հակոռակորդներին ստուիկ կերպով անեղոք մանելով, կամ մի մինչեւ անգամաիրենց մոհու այն վիճա, յութիւնը հաստատել հարկադրուինց Մեր ապահովութեանը, կամ աղասուին գէմ անգամ եղած բարձակմունքը վիճատ կուած չէ, Նորա հետեւողներին ամեն մէկին Բայց եւ այնպէս իւր անձը պատուելու կամ սիրելու եւս ոչ թէ պատելու հիւնական պայմանները ամենայն ժամանակ եւ պատենայն մահկանա-

պահերի համար նոյնու են եւ կմնան առ աքինութիւնը և անդր պահանձն այն կերպի կախումն ունին, ինչ կերպ եւ ինչ աչքով որ մարդու այն պայմաններին վերայ կհայի: Աստուած առածք է մեզ բարիք որ ամեն մի մարդի իրեն սեպհականութիւնն է, մենք այն բարիքը պիտի կառավարենք իրեն ու անոնեանելը եւ ժամանակը պիտի գոյց որ մենք նոյց մասին հաշվառու համար պիտի տանք: Մեր լուս կամ վառ գործածելենայն բարիքը յայտնի կերեւի մեր մաքի արժանաւ օրութիւնն ու անարժանութիւնը: Այս մեջ յանձնած քանքարներէն մի մասը առ ելի աշխարհային երկրաւոր բարիք են: որ մեր մարմնաւոր կեանքըին համար, մեր ընտանիքի մէջ ունենալիք գործունեութեան համար եւ քաղաքական ընկերութեան համար հարկաւոր են: մի մասն եւս հոգեւոր եւ երկնաւոր բարիք են: որ մեզ հարկաւոր են: որ երկնաւոր արքայութեան ժառանգողները լինինք: Ամէն մի մարդի պարգեւած է մարմին եւ կեանք կենդանին եւս ունի այդ նորան եւս տուած է զարմանալի ձգտումն իւր աճման վերայ հոգ տանելու: Էայց մարդիս մէջ այս պարզ զգայնկան ձգտումն իւր գոյութեան առ ելի բարձր նպատակ ներովը կազնուանայ: Նա ոչ թէ միայն նորա համար կապրի: որ աշխարհային անցաւոր կեանքի քաղցրութիւնները վայելէ: այլ յաւիտենական կատարելութեան հասնելու համար միշտ բարձրանալու ամենայն կերպով աշխատի: Ասրա համար իւր անձը պահանձն ու պարտականութիւնը ամենա հարկաւոր է այնչափ ժամանակ: որչափ որ Աստուած կամեցած է, որ մենք այս աշխարհիս մէջ կեանք ունենանք: Ինչպէս որ ընկերութիւնը մեզ կհրամայէ ու ըիշներին կեանքը պահպանել եւ ոչ թէ նոցա զրկել իւրեանց կեանքէն: այնայէս եւս մարդիս ինքն իրան շատելը սիրելն ու պատուելը Աստուածոյ պատուիրանին համեմատ նոյնը կհրամայէ մեր անձին համար: Ամենայն սպանութիւն թէ մեր անձին պատահի: թէ ուրիշներին, Աստուածոյ պատուիրանը ամենածանը կերպով կտրել է, Աստուածոյ պատուիրանին գէմ չարաչար մեղանչել է: Այս օրէնքէն մի բացառութիւն այն ժամանակ միայն կարաղ է լինել: երբ որ մի աւելի սուրբ պարտականութիւն կայ մեր առաջին քան թէ միոյն մեր երկրաւոր կեանքը պահպանելու հոգը: երբ որ պէտք

Եսմեղ մեր Եղբայրակիցները աղաւուելու Համար Հայրենիքին
կամ թէ մի ուրիշ սուրբ գաղափարի համար մեր կեանքը զո՞
հել: Այսոյ իրբեւ մի գերագոյն պարտականութիւն կդնէ Քրիս-
տոն մեր առաջին իւր անձը իւր քարեկամների վերայ գնել: Ինքն Եկա իւր կեանքը տուեց բոլոր մարդկութիւնը փրկելու հա-
մար: Այս ոչ արդաւ ոչ շնոր զայ մեծու ոչ ո մասն պատ-
ճախց կիւզպէ որ Խողմանքի պարտականութիւններն են,
այսուկէ ու ու անձը պահպանելու պարտականութիւնը ճիշդ
կերպով որոշուած սահմանների մէջ պիտի ունենայ իւր տեղը:
Ամենայն աւելի եւ պակասն իրաւունքէ դուրս է, յանցանք է:
Պէտքէ մենք մեր մարմնի ոյժերը կերպակրով ու քնով, մինչեւ
անդպմ ուրախութիւն պայելելով պահպանենք ու նորոգենք:
Բայց երբ որ այս բնական պէսքը անկարգութեան գնաց, երբ
որ մենք մարմնաւորը աւելի մեծ ու հարկաւոր քան համարե-
ցինք երբ որ շուայլութիւնն ու անառակութիւնը ժուժկալու-
թեան ու ցափաւորութեան տեղը բռնեցին մարդու կոտորա-
նայանասունների կարգը կանցի: Նատ անգամ տհաս հա-
սակի մէջ տրդէն դորա հիմն կդրուի: Երբ որ անհասկացով
ծնողներ իւրեանց զաւակները փափուկ կմեծացնեն:

Այս եւս ասեմ, որ նոյնուկն իւնչիքի ու քրիստոնէութեան
ընդդէմ է, երբ որ մենք մեր մարմնին խնամք չտանենք, ան-
հոգութեամբ մեր պատղջութիւնը խանգարենք, կամ առանց
հարկաւորութեան մեր կեանքը վասնգի մէջ գնենք: Ինքնաւ
սպանութեան քաւական տեսակները կան, մարդիկ այդ տեսակ
յանցանքներին ամեն անգամ անձնասպանութեան անունը
չեն ուար բայց ամենագէտ Աստուծոյ առաջը ամենափոքը կեր-
պով անգամ անմարժան վարմունքը իւր անձի դէմ ծածուկ
չմնար, եւ ինչ որ մարդու կցանէ անպատճառ նոյնը պիտի
չնձէ միշտ: Ըստ առաջազնութեամբ այս առաջը բախար-
Անգլէս եւս ամէն մարդի այս աշխարհիս երեսը սեղ չտա-
կանութիւն է արուած, որ իւր օգտին համար քանեցնէ: Ոչ
ոք, մինչեւ անգամ ամենաղքատ մարդը առանց սեպ հակա-
նութեան չէ, արդէն նոր ծնած մանուկը, մի քանի իրաւունքներ
կստանայ իւր ծնողների ունեցած չունեցածին վերայ, որքան
եւս այդ կայքն ու կարողութիւնը չնշին արժէքունշանակուս

թիւն ունենան Այծովէ ու Էսկոտուծոյ կարգադրութիւնը մօքրդէ կային ազգի մէջ մընչեւ անգամ մարդկութեան պահանջայ բենի ցեղերը կճանաշնուռ կյարգեն սեպհականութիւննենի նալու հարկաւորութիւնը Քրիստոսի աշակերտնեւս, որ Աստածոյ պատուիրանին համեմատ իւր ընկերը պիտի սիրէ վիզ անձի նման եւ որ ուրիմն իւր անձը եւս ատելու չէ, պարագա կանութիւն կհամարի իրեն երկրաւոր բարիք ձեռք վիրեք եւ ունենալ, թէ եւ գիտէ, որ այդ պիտի բարիք համար աշխատելը եւ ունենալը ամենեւ ին դիմաւոր բան չէ առին եաւ էն պիտի ընկնի ու կեանը դնէ և սրաւոր բարիք են Լուսոն Քլու Քլու Քլու Սուս կետեւ առեւ բարիք նուրան համար ամենը վայ և ըստ Լուսոն Սուս կետեւ ամենը սուս այս հարյուր նուրան եթէ ոչ պէտք չէր օր մեր ունեցած ամենայն բանը այս անցաւոր աշխատի վերայ ձգէ ինք թաղնէնք : — Արշափ եւս անհերքելի վինի այս ճշմարտութիւնը եւ որչափելս յաւիտենական արժէքը ու նշանակութիւնը ունենայ բայց եւ այնպէս չենք կարող ուրանալ ու չփառող վանել որ մարդկան արած ամենամեծ պիտպը ինչք ուսուած ցուածք ունենալու եւ այն ունեցածը կառավարելու մեջն եւ Պէտք է մենք մեր երեսի քրտինքով աշխատենք եւ այնչափ բան ձեռք բերենք որ ոչ միայն մեր օրական պիտոյ քներին բաւականանայ այլեւ որքան որ հարկաւոր է մեր ընտանիքը համեստ ու չափաւոր կերպավ տպրեցնելու, մեր գտւակները լիրթելու մեր եւ հորանութեան ու ծերութեան օրերին համար մի բան յետ ձգելու Քրիստոս ինքն սովորեցրեց մեզ ամենօրուան հացի համար խնդրել Աստուծոյ աղօմքի մէջ եւ նորանով ցոյց տուեց մեզ ճանապարհը պատասխանութեան կերպավ աշխատելու բայց երբ որ աշխատանքը անելու կամ տոտկ վաստակելու ջանքը ամեն բանի տեղը բռնող ու միակ գլխաւոր ձգտումն ու փափագ կդառնայ եւ խոկական ընչափաղութիւն, մեր աւելի բարձր նշանակութեան օրէնքին սասափկ կինասէ, այն օրէնքը ստի տակ կառնէ ու խիստ շատ անգամ մեր խղճմտանքի օր բենքին գէմ չարաչար կմեղանչէ Աշխատակի եաւ է ընկնողը ջամ ջուտով այն դրութեանը կհամարի որ չիմանար թէ ինչն է արդար ինչը անարդար որ ձեռք կբերէ յառաջ փոքր յետոյ աւելի մեծ վնասներ ու զրկանքներ հասցնելը իրեն նման մարդ

պին կտանեն, կհասցնեն նորան մոլութեան խոր ու անելը ամբ
գունդը վերջը ամենանխիղն ըան արած ժամանակն եւս ոչ
սիրտը դող կը ունէ եւս ոչ յետ կքաշուի Քրիստոնեայ, ուրեւ
առարուած, իրմուտած անունունեցմոլ բնաւակրն նշառ թուա
գաւորութիւնների բանտերի մէջ հարցուցէք թէ ինչ տեսակ
մարդիկ աւելի շատ կգանուին նոյամէջ ու ձեզ կալառարիանեն
թէ պողեր են խաթեք ամերիկանութիւնը և արդ տիներանուն եղբում անողա
ներ, փողոցների մէջ յայտնի աւաղակութիւնն անողները և նու
մուճեցէք նոյն պէս ջլան արդեօք թէ եւ աւելի փոքր յան
ցանքներ, որ դեռ եւս իմացուած յայտնուած չե՞ն: Եայց
ոչ պակաս մարդոյո բարոյականութիւնը աւերողէ սորա հա-
կաւակի հակումն եւս, ետեւէ ջընկնելը մի բան վաստակեն
լու, աշխրառութեամբ ձեռք բերելուց անգործութիւնը օիրելը
ֆուլութեան պատճուղվ ։ Եաւս աղքասոցած աներ կձմանա-
շենք, որ դառն վիճակի մէջ կդոնուին, մեղքը լրենց է
իրենց օրերը անգործ, անչոդ անցուցած են: Համերին եւս գի-
տենք, որ նեղութենէ ոտիզուած նոյն մեղ քի ճանապարհը մը-
տած են, որի մէջ կգոնուին անշուշտ փողասէրները, վաստա-
կի ետեւէ իրենց խելքն ու միաքը տուած մորգիլը: Ծայրերը
միշտ մէկ մէկու կմօտենան ու կկալցին: Եայց այնուելի եւս
ուր որ կարողութիւն կայ, ժառանգական է, թէ աշխատու-
թեամբ վասակուած, այնուել եւս միշտ վասն այն է, որ
ծախը անելու կողմանէ իւելոք ճանապարհը, թանկագին միջին
ճանապարհը շբունուիր, Այդ տեսակ մարդկան մի քանիին մէջ
կուսնենք, որ կթագաւորէ ամենայն չար բանի արմատ սոստիկ
անարդ ժամանութիւնը, իսկ միւսների մէջ քոլորովին խելքէ
մոքէ զուրս շուայլութիւնը: Մարդկան մէջ դանուած այս եր-
կու տեսակ պակասութիւններն եւս, թէ եւս մէկը միւսէ սամրեեր
ըաներ կերեւան, միեւնոյն զգայտկան անձնաւիրութեան աղ-
քիւրէ կը դիմէն. իբրեւ քրիստոնեայ քարեկարգ կերպով իւր ան-
ձը սիրելը որ Քրիստոն մեզ սովորեցրեց, ընկերին իւր անձի
նման կսիրէ, եւ իւր անձն ինչորէս իբրեւ նման մարդին: Իւ-
րաքանչ երկու տեսն եւս Աստուծոյ ահը իւր սրտի մէջ ունենալով
արգար, ուղիղ ու անսխալ կերպով կգործէ: Ամեն մի տան ես
կցանկայի երեք բարձր առաքիւնութիւններ: աշխատասիրու-

թիւն, խնայողութիւն եւ տակաւապէտութիւն կամ չտիւն ըրութիւն: Ո՞ր տան կեանքի մէջ այս երեք առաքինութիւնները միշտ անպակած կդտնուին ու այսպէս ասենք, կընակուին ընտանիքի հետ միասին անբաժան այնտեղ անկառկած կինք երկնքէն Աստուծոյ օրհնութիւնն եւա:

Հողեղէն մարդին պատիւ եւս լիճակուած է ունենալ: Այս պատիւը մանուկի հետ կծնի իրեւ իւր ծնողների ժառանգութիւնը, մարդկային բնութեան իրեւ մի բարոյական սեփան կանութիւն: Որ մարդս կզգայ թէ ինքն պատիւ ունի, այս առ մենապատուական սերմն, որ շատ խոր արմատ ձգած է նորա սրտի մէջ, այն ճանաչումէն է: թէ նա աշխարհիս ուրիշ արարածներէն գերազանց է եւ այս երկրէս գուրս ու բարձր նշանակութիւն ունենալու համար սաեղծուած է: Արդարեւ կենդանին ունի մի տեսակ միտք ու հասկացողութիւն այն բանի վերայ որ իրեն կպատկանի, եւ որ սիրի պաշտպանէ յարձակունքին դէմ: Բայց պատուի գգացում ասած բանդ ցունի բնաւին: Ուրեմն այդ զգացումը անհամեմատ բարձր աստիւճանի բան է եւ կեղեայրանայ հոգու ամենազնիւ ընդունակութիւնների հետ: Քրիստոնեայն ամենայն կերպով կաշխատի: որ իւր անունի վերայ ոչ մի կեղտ չլինի, եւ ամենայն ջանքը, հոգը այն է, որ իւր դրութեանն ու լիճակի մէջ՝ որչափ կարելի է լաւը անէ, լաւը յառաջ բերէ: Բայց մարդկան առջեւ ունեցած վառք ու պատիւէն աւելի արժէք ու նշանակութիւն ունի նօրա համար Աստուծոյ առաջ եւ իւր անարատ կեանքովն ունենալի վառքն: Ամենալաւ բնաւորութիւն ունենալու համար, ամենէն զօրաւոր կերպով մարդոյս շարժող ու յառաջ տանող պատճառներն են խղճմտանքն ու պատիւը: — Բայց այսաեղ եւս մարդոյս անձնասիրութիւնը իւր վտանգաւոր գերը կիսազայ, ինչ որ ինքն ըստ ինքեան մարդոյս հոգու շարժումն ու ձգտումն է, հոգու հիւանդութիւն կդառնայ, երբ որ զգայական կերպը հետը կխառնուի, եւ երբ որ պատուի զգացումը կաւերուի ու պատուամիրութեան կերպայ:

Հպագուսւթեան աստիճանների մի ամբողջ կարգը կայ՝ մարմնի կագմաւածքի ու գեղեցկաւթեան վերայ հագուստի ու գարնարանքի վերայ չնչին պահասիրութեամբ վրուելէն

սկսած մինչեւ այն անկուշտ կերպով փոռքի ետևէ ընկնելը՝
որին ամբողջ երկիրների բազդաւորութիւնը զոհ կերթայ-
Հարատութեան վերայ հպարտանալը, ունեցած աստիճանի վե-
րայ քիմը բարձրացնելն, աղնիւ արխւնէ, ցեղէ լինելու վերայ
մեծամուլթիւնը, իւր ուռմանը վերայ մեծ կարծիք եւ իւր ան-
ձի վերայ բարձր համարումն ունենալը, լաւ տունէ, տեղէ մի-
նելու վերայ հպարտանալը, ազգային հպարտութիւն ասուածը
այս ամենը ինքն իւր անձը բարձր մարդ ճանաչերուա հպարտա-
նալու, պատիւներ, պահանջմունք ունենալու մի մլտեսակներն
են, որ ջոկ ջոկ մարդկան վերայ եւ այս ու այն ամբողջ դա-
տակրագի ու աստիճանի մարդկան վերայ կտեսնուին։ Այս եւս
ասենք թէ թժող այդպիսի կիրքն, ու այդպիսի անկարգ ցան-
կութիւնը շատ անմաքուր ազբիւրէ յառաջ գայ, բայց եւ այն-
պէս չէ կարելի ուրանալ, որ շատ անգամ շատ գովելու ար-
ժանի գործեր կտրող է անել։ Մարդկան մէջ շատ բարի գործը
բարի բան լինելու պատճառով չէ որ կանուի, այլ աւելի
վատ գործին հետ կատ ունեցած ամօթլածկելու համար կի-
նի։ Այս եւս նորէն յայտնի մի վկայութիւն է թէ ինչ սերտ կապ
ու մերձաւոր ազգակցութիւն ունի պատիւ առած բանդ առա-
քինաթեան հետ։ Սորու համար գործ կատարել, աչքի երեւել
իրեն նման մարդկան մէջ, պատիւ ունենալ, պատիւ ստանալ ան-
սիրտ կերպով ցանկացողը, սովորաբար ասեմ, քիչ է, հապա-
օրէնքի ու կանոնի պէս մի բան գարձած է, որ այդ տեսակ տ-
նուն ու պատիւ ստանալը բանի տեղ չդնողն ու ետեւէն չեղողը
ամենէն անարգ ու անպիտան մարդկան կարգը կհամարուի;
Ճշմարիտ կամէ մի հին առած թէ «Փող կորցնելը շատ բան
կորցնել է», բայց պատիւը կորցնելը ամենայն բան կորցնել է»։
Մինչեւ անգամ շատ անամօթ, անառակ մարդը, մինչեւ անու-
նը սաստիկ կերպով կոտրած ծառայող հասարակ ազջիկն եւս
բայց եւ այնպէս ետեւէ կլինի գարձեալ որ մի պատիւ, պատուի
մի ջառք գոնէ վրան գտնուի եւ կաշխատի, որ գոնէ այգչափը
կարողացած լինի ազատել ու պահել իրեն իւր վատ կեանքէն,
ուր որ միեւնոյն ժամանակ այս եւս չկայ մարդոյս մէջ, ուր որ
այժ իւր ներսի կողմէն, իւր սրտէն եղած իւր անձի խթանն եւս
չգտնուի, ընդհակառակն այդ եւս կորած, ոչնչացած լինի իւր

որտեն՝ այնուեղ, այն մարդի մէջ ամենայն բան կորած, գնացած է, հիմեն քակուած է, եւ այնպիսի անքաղզ մարդը յիրաւ բի ամենայն բան կորուսած է, ինչոր կարող էր դեռ եւս նորան ցեխի մէջէն հանել:

Տայց ամենաքարձը պարզեւը, որ տուած է Արարիցը մորդի կան, Հոգեւոր ողարդեւն է, ոյս ինքն հասկացողութիւն, բրդեմասնը հոգի ու ինելք: Այս մեղ պարզեւած ամենասուրը քանդքարը չպիտի մենք ամենեւին հողի մէջ թաղենք, վասն զի մեր ներսի կողմն, մեր բանական ու բարօյական կեանքը ահասունների կեանքէն բոլորովին զանագանող ոյս քանդարն է, վասն զի անսունածանման բանը, որ ունինք մենք, այս պարզեւն է: Այս քանիս համար է, որ աշխարհիս Փրկիչը բարձր ձայնով կառեւագետքէ այնուեւ կատարեալ լինիք, ինչպէս որ ձեր երկնաւոր Հոյը կատարեալ է:

Սոքի ու հոգու ջնոր հներն ու ընդունակութիւնները պահպանելու համար այն մեծ ու զօրաւոր միջոցները կան մեր առաջին, որ ընութիւնը, կամ աշխարհս մեր վիճակը որի մէջ կգտնուինք եւ Քրիստոնի կատարած գործը մեր փրկութիւն համար մեղ մորդի տան: Սորու համար մասնուիլ գեւ եւս աղայ հասակին մէջ պէտք է ընտանելուն կեանքի մէջ լինիու որ այդուղ կրթուեի, ոորա համար ատենայն ազգեարևածքը, երբ որ ըտրեկարգ կեանքի բարձր աստիճաններին կհասնեն, առ հասարակ ամենայն զաւակների ու ուման ու կը թութեան ունուորի նորիպալայիրան հարին ու կարիքը կզգացուի: Ոորո համար աշխարհին ամենալինիւ ուսուցիչը իւր աշակերտներին հրամայեց գնացէք աշխարհի ամեն աեղերն ու ամենայն քանակոր տրամադրեներին Աւելարանը քարողեցէք: Աւ ըիշներին օգնելը, որ նորու ճշմարտութիւնը ճանաչելու համ նեն եւ այնով առաքինի զինին մեր Փրկչի կառաւ որ ու իւր պատին սիրելի գործն էր աշխարհի երեսը, ու մենք պէտքէ առ բանաւելէն երթաթք: Նորու բոնած ու մեղ ցոյց տուած ճանապարհութիւնն ու թէ ուրիշներին վերոյ միայն պիտի կատարենք, այլեւ իսկ մեր վերայ եւն, վասն զի նա մտաց թէս Սիրես քո ընկերդ քո անձիդ պէս մը նաև նաև նաև :

Ստրի եւ Հոգւոյ կատարելագործութիւնն է և կմնայ մեր
համար իբր մի ամենագլխուսուր կա ամեն քանչ առելի գին ու
նեցող պարտականութիւնը որ մենք մեր կեանք մէջ պիսի կա-
տարենք Աւրիշ ամենամոզածութիւնն չոգ ատացածածքը ինչ ք
ունինարի մասին մինչեւ անդամ ամեն Հոգացազմութիւն մեր
մնալունի ու կեանքի համար չամար երկրորդական բաներ են ու
պիսի այնպէս համարութիւն եւս ։ Մեր վերջին նպատակը երկնքն
է ոչ թէ երկիրութիւնը մի օք արժանանանք Աստուծոյ ուրբ զաւ
կակների կարգը մանել գրրաւ համար այս կեանքին մէջ առանց
որունք երու ու ձան ձրանուղու առանց մեր սիրող կոտրելու պիշ
ու պատերազմենք ամենալայ ու պատերազմը առանց պիշ
Երկու ճանապարհով կարող ենք գնալ որ վերջը կրկնեն միաւ
նալով Մեղ մեր նողապատիին կտորնեն կհասցնեն Առաջինը կառ
ու վրա միարը լուսաւորել ճշմարտութիւնը ճանաչելու համար
իսկ միւսը Հոգին սիրող կրթեկ առաջինութիւնը դորդ ելու հառ
մոր ։ Ֆալուաւոր ենք մենք որ այսուի ժամանակին մէջ կատա-
րինք որ ոչ միայն մարդկային գիտութիւնների առաջ մանները
կարմանալի կերպով ընդորձակուած են այլեւ պայմանութիւնը առա-
ժանանքաները ամենաուստ կերպով մարդկան համար կունուի
Այլ եւ կարեի չէ ասել թէ կայ այսպիսի մարդ որ մարի յառ
ռաջութիւնը մենան պատփակի ու ինք փառփառքը ցնել չէ կարու զ
աւանդառամբ պիսի մնայ ։ Լուսի լուսաւորութեան ազգիւրը
որ մի ժամանակ ամերող բաղնաթիւ աղքերին կամթիւն երազ
կհաննէր այժմ ազգերի կեանքը ամենայն առաջ մաններին
մէցն շիածաւ հոսանքներով կամթիւն կարող չէ քայլ առանց
մարդը որ իւրութիւն անսուր համանել կարող չէ գրայ առ այն
նենալուն պատճառով ինքն իւր աշխատութեամբ ու որումնա-
կոն քննութիւններ անելու համանել կարող չէ քայլ առ այն
պէս ունի նաև ամենայն միջոցն որ ուրիշների մարի աջաւա-
ռութիւններով յառաջ եկած արդիւնքը վայելէ զաւ առեղեկու
թիւններ ձեռք բնիք Աւրեմն ծգուածքաղի այս երեսնի երկրաւորին
համար հապաւ միան զամանակայն պողպատի նման կամրացն է առեք
կուժ ովացնեանք մեր մարի վերութիւնները որ ամենայն

ֆանք ու աշխատութիւն գործ դնենք յաւիտենականն ձեռք
բերել կարողանալու Մեր դարի մէջ միայն ծայլ մարդն է ։ որ
խը այդ ճանապարհի մէջ յառաջ քերթար ու կանգնած կմնայ
կանգնած ջրի նման որ կհոգի եւ դորա մինասը միշտ ինքն
կքաշեր ։ Բայց եթէ մարդարեռ թիւններ անել եւս կարողա
նայի ու ամեն գաղանիք ինձմէ ծածկաւած չլինէր ամեն գիւ
տութիւններն ունենայի եւ սէր միայն չունենային ոչինչ կիւ
նէի ես ։ կառէ սուրբ առաքեալն Պօղոս։ Մեր շատ մեծ գիւ
տութիւն ունենալը մեզ վերջապէս պաղ ու դատարկ մարդիկ
կանէր կծգէր եթէ որ անկեզծ ու սրաանց հաւատ չունենա
յինք գէպի Աստուած ։ եթէ որ սրաի մասրատ մաքրութիւնը
մեզ պակասէր ։ Ի՞նչ մսիթարութիւն կտայ մեզ մեր լոկ լու
սաւորուած միաքը դտռն նեղութիւնների ժամկին մէջ ։ Ի՞նչ
սիրու կառնունք արդեօք ուսումնական գրքերէն ։ ի՞նչ կօդնէ
ամենայն լուսաւորութիւն մահուան մահիմի մէջ երբ որ մեր
որտի վերայ ծանրացող դատաստանի արդէն մեզ մօտիկ լինելը
մեր խղճմտանքը կնեղէ ու կչարչարէ ։ Մի ուրիշ աւելի բարձր
աշխարհ եւս կայ իւր կարգովն ու կառավարութեամբն բացի
այս անցաւոր երկրէս միւսրիշ զօրութիւն եւս կայ որ մեր
ունեցած վիճակի վերայ ազդեցութիւն ու իշխանութիւն կրա
նեցնէ ։ աւելի բարձր զօրութիւն եւ իշխանութիւն քան թէ
մարդոյս կամքի խեղճ ոյժը ։ Այս վերին զօրութիւնը կառէ մեզ
թէ ամեն քանէ յառաջ Աստուծոյ արքայութեանը հասնելու
ամենայն ջանքը արէք եւ նորա արդարութիւնը վնտաեցէք ։
Քրիստոսի տսած կատարելութիւնը որ մենք պիտի ամենայն
կերպով փափագենք ու աշխատենք ունենարս ։ միմիայն հոգւոյ
ու սրտի սրբութիւնն է ։ Աւրազիք ինքդ քեզ ազօթք արա ու
գործ կատարէ ։ բանէ ։ պարապ մի կենար որ քո մէջ մեզքէ
ցանկութիւնը ճնշէս ու անզօր անես ։ միայն մաքուր սուրբ
սիրու ունեցողներն են ։ որ պիտի Աստուած աեսնեն ։
։ Մեր աւրիշ շատ ու շատ կողմանէ մեծ մեծ գերազանցու-
թիւններով երեւելի դարի ամենավտանգաւոր սխալանքի մէկն
է ։ որ իւելքը միաքը մշակելը մոքի գործունէութիւնը շատ ան-
գամ աւելի բարձր բան կհամարուի ։ իսկ հոգւոյ ու խղճմտան-
քի կարիքն ու գէտքերը շատ անգամ խիստ ստոր բանի տեղ

կդրուին։ Անպատճիժ կարելի չէ մինը միսսեն քածանել։ վասն զի Աստուծոյ ձեռքը մեր հոգու խորքում միաւորած, միացուցած է Երկունն եւս։ Մէկը պիտի անենք, իսկ միւսը ձեռքէ պիտի չժթողունք կատարեալ մարդի գտղափարը, օրինակը ինչպէս որ սուրբ աւետարանը մեր աչքին գիմաց կդնէ, է, երբ որ մարդոյս մէջ ճշմարտութեան բոլորովին անմոլար ճանաչուգաւթիւնը, կամ, մոլորութենէ ազատ գիտութիւնը եւ միանգամայն կատարեալ կերպով անարատ առաքինութիւնը ամենասերտ կապովի կապուած կիմին ներդաշնակ համաձայնութեամբ։ Բայց ուր է այսպիսի կատարեալ մարդ, ե՞րբ պիտի միօր երեւի։ Մեր գիտութիւնը այս կեաներին մէջ միշտ իբրեւ մի անկատար, թերի բան պիտի մնայ, քանի որ գեռ այս աշխարհին երեսը կապրենք, եւ ամենաառաքինի մարդն եւս գեռ միշտ պիտի կուրծքին զարնէ ու աշոթք անէ ասելով թէ։ Աստուած, ողորմէ ինձ մեղաւորիս։ Այս է պատճառն, որ կմիտի թարուինք կատարեալ ուաներկմիտ յաւսով մեր անմահ հոգեոյ տեւղութեանն աստուածային հայրական տան գլուխ օժեւաններին մէջ, ուր որ թերին ու անկատարը կդագարիս եւ հաւատը, երանելի տեսաւթեան կփսիուի։ Այս ու ամենա միան Արեմն սիրու առնունք եւ ամենայն հաւատարմութեամբ շահեցնենք մեզ յանձնուած քանքարը այս կարճաժամանակու մէջ, որ աշխարհիս երեսը պիտի անցնինք։ Երինքի մի հրեշտակ մեզ ընկեր տուած է մեր հետը ։ Է՞լ կասեն սորտն Զեռքը կը արձրացնէ գէպի վեր, մեզ երկինքը ցոյց կուտայ ու կամէ թէ այնպեղ ինտէնք ու այլը ։ Յայց կտայ մեզ ամեն կողմ եղած մարդկան վերայ ու կամէ առաջ անունք ու Եղբայրները է ։ Մեր ձեռքը մեր իսկ սրտի վերայ կդնէ ու բարձր ձայնով կասէ մեզ ։ ամենայն ոյժութեանց ամենայն զանէ արա, ոյզ բուռ և Առարձու երանեն լուրուից մինու։ Դաստիարակ ծանրաց վեցաւու և պահանջական գործութափ է մասնաւու և առաջանաւու մասնաւու վայրուն բառն։ Ա ու նշանաւու բայտուն կիրաւուան կիրաւուան ու կայդի պիտանիու